

անդէն կը տանի զեղագործին, որ շուտով զեղը սպարտասելով հիւանդին կը հասցընէ :

Բաց աստի սոյն համակերի բժիշկն սովորութիւն ըրած է մի կամ երկու աղանձի թողուլ հիւանդներու քո, գուշակելով որ կրնան յանկարծակի ծանրանալ . արդ երբ անպատճառ կարեոր կ'ըլլայ բժշկին այցելութիւնը՝ կ'արձակեն աղանձին, խնդրողերը թնին կայելով, և հահ անդէն բժիշկը այցելութեան կ'երթայ :

Թողունք աղանձին, իւր փառքն և բարքն այլ, և չի մոռնանք յիշել թէ հայրենիք՝ ընդէլ աղանձներէն զաս՝ ունի ևս իւր շատ նշանաւոր զուտաց անտառներուն մէջ վայրենի աղանձներ, որք կոչին Հաւիտայ կամ Հօփալ, սորա ամենէն շատ կը գանուին Տիփրանակերտի մէջ ուր Պօսան կոչուի, ի կարին, Արցախու կողմերը, ի վան, ի Սերաստիա, ի Պարսկահայս՝ մանաւանդ ի Սալմաստ :

Պերճատեսիլ և յոյժ զեղափետուր Տարակն՝ որ չէ աղանձին, այլ նորա կարգէն մի այլ տեսակ թռչուն, ի հայրենիս ամենուրեք կը տեսնեմք և աւելի Արարատայ և Արցախու կողմերը կ'ախորժի բնակիլ . սա ճիշդ պարկեշտ և սրբակեց աբեղայի նման կը ճգնի մերթ անտառներուն մէջ, մերթ ի ծերպս քարածայտից, ուր կ'ընկերէ մարասիրտ արեգային և նորա ետանդուն սաղմոններուն հետ զաշնաւորելով իւր ողբական միօրինակ զուգութեան մնչիւնները կը փառաբանէ իւր Արարիչը Արարատայ ստորտի անտառներէն բարձրանանք բարձրադիր վայրերն՝ մտնենք նորա մտէ անտառներուն մէջ, հոն կը գտնեմք բնաշխարհիկ հաւ մի զոր արարատեանք կոչեն խոչսագ կամ վայրի աղոյր, զորա երկայն մորուքն տեսնելուս՝ անդէն չի կարծենք զինքը հաւեղինաց գտտուն մի ծիծաղելի հրէշ, այլ զարմանալիք բնութեան :

Շարայարելի

ԳԵՂԵՑԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Յ Ա Ռ Ա Ջ Ա Բ Ա Ն

ՊԵՂԵՑԿԱԳԻՏՈՒԹԻՒՆ վերայ ասանձին գրքով հրատարակութիւն մը բնաւ եղած չէ ազգերնոս մէջ : Անոր սկզբունքները՝ որ իմաստասիրութեան ամենեկն ևնորը խնդրոց կարգէն են՝ կանոնի ձևով աշակերտելու չափ վերջնական տարագնէր ընդունուած չեն տակաւին : Այստե հանդերձ մեծամեծ հեղինակք ընտիր կերպով ձառած են անոր այս ինչ կամ ինչ մասին վերայ : Կը մնոր մեզ ուրեմն իրաքանկիւր մասին համար դիմել այն ձիւղին մէջ ամենեկն աւելի համբաւ ստացած հեղինակին, և շատ անգամ չքաւականանալով պարզ հետևողութեամբ՝ այն անցերը գրեթէ բարգմանորէն փոխադրեցիւք մեր երկսիրտքեան մէջ : Այսպիսիք են՝ օրինակի համար՝ իտալիկ մեկնորէնք մեծ մասը, զեղեցիկն ենթակայական ընկերութեան նշիրուած էլերուն շատը, զեղեցիկն աղբիւրքը, ևն : Անտարակոյս մեր անքաւականորէնեկն ի նկատի աւելրլով՝ շատագոյն էր մեր հետևած հեղինակից մին պարզապէս բարգմանելը : Սակայն զեղեցիկախօսք ոմանք՝ մասնաւոր նպատակի կամ դրոշմեան մը ծեսայնելով՝ չլանցած են ամէն բան իրենց դրոշմեան յարմարցնել, այլք զեղեցիկագիտութեան մէկ կամ միւս մասին վերայ աւելի ձոխացած են, և ոմանք վերջապէս վերացական հայեցողութեամբք քաւականացած են, որք թէ և մեծ կարեւորութիւն կրնան ունենալ մասնագիտաց համար՝ այլ ռաստողաց համար քաւական ամփոփ չեն րոպի :

Մեր հետևած հեղինակից գլխաւորներն են. *Cousin (Du Vrai, du Beau et du Bien)*, *Lamenaïs (Mélanges philosophiques)*, *Jouffroy (L'Esthétique)*, *Pictet (Le Beau dans l'art et dans la Nature)*, *Lansing Raymond (The Art*



-form.) *Shopenhauer (Fragments)*, *Taine (La philosophie de l'Art.)*, *Eugène Véron (l'Esthétique.)* և մանաւանդ *Mario Pilo* որ իւր մէկ համառօտ գեղեցկագիտութեան մէջ՝ փիլիսոփայութեան այս ձիւղին նոր ուղղութիւնը ձարտար գրելով մը սահմանած է :

Վերջապէս հարկ կը համարիմ ներուսն խնդրել ընթերցողներէս երէ ուրեք ուրեք կրկնութիւններ նշմարելն : Այդ անխոստփելի խոսք մի էր ժամանակով իրարմէ անբարպետեալ դասախօսութեանց հաւարածոյ մ'ըլլալուն համար : Շատ երջանիկ կը համարի գիտ, երկ այս գոյցն՝ այլ բազմաշխատ հեղինակութիւնն ազգային ձաշակը յղկելու և կոկիչու կարող ընթերցմանց փափագը զարթոցանել կարենար երիտասարդութեան սրտին մէջ :

Թու՛նա ֆիւրչեւն

Մ Ա Ս Ե Ա

1. Պ Ե Ղ Ե Յ Թ Կ Ե Ը

Ը Ե Դ Զ Ա Ն Ո Ւ Ի Ի Ռ Ի Ը Դ Գ Ա Յ Ո Ւ Թ Ի Կ Ե Պ

Գեղեցկագիտութեամ սանմամը . — Գեղեցիկը սանմանելու գծուարութիւնը . Մոկրատայ իօսք մը . — Կարևորութիւն գեղեցկագիտութեամ . — Զերթոյցական արուեստը Արիստոտելի, Որատոնոսի, Պուալօյի . — Ընդհանրութիւն գեղեցկագիտական զգացմամ . — Մարդկութեամ քայլափոխներմ առաջիմ փորձագրած տօն քարերէմ միծլն Միլօյի Աստղիկը . — Թէ պէտք է ըլլայ բացարձակ քամոմ մը գեղեցիկը զատիլու համար :

1. Գեղեցկագիտութեան նպատակն է ուսումնասիրել Գեղեցիկը և անոր յայտնութիւնները բնութեան և արուեստին մէջ : Այս գիտութիւնը զգացողական (esthétique) աստիճանից՝ յունական αἰσθητικα (զգացում) բառէն, և այս բառն իմաստասիրական լե-

զուին մէջ մտնող Baumgarten ըստ իւր ժամանակին ընթանման յերիւրած է զայն, զի այն ատեն գեղեցիկն ուսումնասիրութիւնը անոր ի մեզ զարթոցած յուզմանց կամ զգացուածոց քննութեան մէջ միայն գրեթէ կը կայանար :

2. Չկար բան մը զոր աւելի պայծառ ներքնատեսութեամբ (intuition) ըմբռնեցք քան գեղեցիկը . բան չկայ զոր աւելի զըժուար ըլլայ սահմանի մը մէջ ամփոփել : Բնութեան նկարագրել տեսարանները, խանդավառ քերտուած մը, նկար մը, շէնք մը, նուազ մը՝ ներքին անբացատրելի ախորժ մը կը պատճառեն, որուն խլրատում կը զգանք մեր մէջ և յաճախ արտաբերուտ ալ կը յայտնենք, բայց հնար չէ մեզ բացատրել անոր բնութիւնը : Յիրաւի կարելի չէ գեղեցկագիտական յուզում մը՝ երկրպագական հայեցողութեան մը պէս ապացուցանել . վաճն զի առ այս հարկ պիտի ըլլար գեղեցիկը արասմաբանական ծանօթութեան մը վերածել, բան մը որ չկրնար հաշտուիլ գեղեցկագիտական զգացման ինքնեկութեան (spontanéité) հետ :

Արդարևս գրական գիտութեանց մէջ՝ բաւական է աւարկայ մը ուրիշ աւարկաներէ տարբերող կարևորագոյն ստորգելիքը ճանչնալ՝ զայն ճշդիւ սահմանելու համար : Այսպէս՝ երկրպագութեան մէջ՝ ուղիղ դիժը կը սահմանենք, « Ուղիղ գիժը երկու կէտերու մէջ ամենէն կարճ ճամբան է », ըսելով . Բայց երբ բազմապիմ ճոխ իրականութեան մ'առջև գտնուինք՝ որ սերտ առնչութեամբք իւրարու կցորդուած հասարակապէս կարևոր շատ մը ստորգելիքներ ունի, սահմանը լծերի կը մնայ անոնց որ և է մին ի բաց թողով, մասաւանդ երբ այս զանազան ստորգելիք զիրար կը մեկնեն : Այդ սահմանի մը ճշդութեան պայմանն է՝ այդ սահմանին տակ ինկող ամէն աւարկայից կտտարեխապէս պատշաճներն :

Այս ամէն պարագաներն ի նկատի առնելով է որ Մոկրատա կ'աղաղակէր . « Գեղեցիկը գծուար է » (1) :

1. Մտնութ . — Արտաթ Թէ Արիստոտէլէն ինչգեցիկն որ գեղեցիկը սահմանէ . « Թողէք, պատասխանեց իմաստունն, որ կայք ընեն այգիսի արցում մը » :

Յ . Եթէ մարդ նիւթական կարեացր զո-
հացմամբ կարենար՝ չրսեմ երջանկանալ՝ այլ
բաւականանալ , գեղեցիկին ուսումնասիրու-
թիւնը պարզապէս մտաւորական գրօսանք մը
կը գտնար : Բայց առանց խաճալի անհաս
մը կամ ցեղ մը կորստեան գատապարտուած
է : Մարդկութիւնն իւր հայեցուածքը ղեւ
ի վեր բանելով , է որ իւր վայրենութեան
վիճակէն բարձրացաւ և աղնուացաւ : Ուտի
իրաւամբ՝ անուանի հայ անձնաւորութիւն
մը բարեկամի մը յուշատեսարին վերայ գրեց .
« Մարդիկ շատ անգամ հարկաւորէն կ'անց-
նին , աւելցողէն շէն կրնար անցնիլ , զի ա-
ւելորդը , մարդու անասման կրից արտայայ-
տութիւնն ըլլալով՝ քան զհարկաւորն հարկա-
ւորացոյն է » :

Գեղեցկադիտութեան կարևորութիւնը կ'ի-
մացուի , երբ կը տեսնենք թէ մարդկային
կենցաղին մէջ ինչ մեծ գեր կը խաղան
արուեստը և դարութիւնը : Բայց աւելի ընդ-
հանուր դիտակետէ մը նկատելով կ'ընայ բնակիլ ,
թէ այդ զգացումն արարչադրօմութեան մէջ
զոյութեան պատճառ մ'ունի : Վերցուր դիտա-
կցութեան տէր հոգիէն գեղեցիկին զգացումը ,
տիեզերաց բոլոր գեղեցկութիւններն աննպա-
տակ պիտի մնային ունայնին մէջ : Վերցուր
գեղեցկութիւնը արեւելքէն՝ գեղեցկագիտա-
կան զգացումն՝ իբրև անարև ըոյս մը պիտի
ծնգէր՝ թոժմէր : Երբմէ կը հետևեցնենք թէ
այդ երկու սկզբունք հարկաւոր կապով մ'իրա-
րու կապուած են : Բայց գեղեցիկին գպառ՝ ճա-
շտակելու և գնահատելու համար չափով մը
բարդական զարգացում պէտք է : Արդ այս
չափը յանդուս կը տարբերի ըստ կրթութեան
և ըստ այլ բազմադիմի կարևոր պատճառաց .
ուտի գեղեցիկին քննադատութեան մէջ եղած
են մեծ տարբերութիւնք որց վերայ հիմնուե-
լով Սկեպտիկեանք՝ բացէ ի բաց ուրացան
գեղեցիկին զոյութիւնը :

4 . Մակայն գեղեցկադիտութեան ոգին
թիւր կերպով ըմբռնած կ'ըլլանք՝ եթէ հա-
մարինք զայն հաւաքածոյ մը կանոնաց և
սկզբանց ի պէտս ճարտարաց , ինչպէս Արիս-
տոտելի՝ Որատիտի և Պուալոյի քերթողական
արուեստներն : Ասոնց տուած օրէնք աւելի
բացատրութեան և ձևին կը պատկանին , մինչ-

զիւ գեղեցկադիտութիւնը ստեղծող կենդանի
զարութեան աղբիւրը կը հետազօտէ , ոչ թէ
այս ինչ կամ այն ազգին , ոչ թէ գեղա-
բունեստից և դարութեանց մասնաւոր մէկ
ճիւղին մէջ , այլ ընդհանուր մարդկութեան
և ամէն մասնակցաց մէջ , ոչ միայն իւր
յայտնութիւններն , այլ և իւր ծնունդն ու
բարգաւաճումը ֆիզիքական և բարդական մար-
դուն մէջ : Կ'ընդունի Արիստոտելի պատմէր-
ներն իբրև կատարելութեան կշիռ մը յունա-
կան արուեստին և անոր հետամուտ ժողո-
վըրդոց համար , բայց կը մերժէ նոյն կշիռով
չափել այլասէս սկզբանց վերայ հիմնուած
գեղարուեստական արտադրութիւններն՝ ինչ-
պէս զոր օրինակ Հնդկականն կամ նոր Եւրո-
պականը , ինչպէս պիտի մերժէր Հելլէն ի-
տալիան արդիւնքը քննադատելի եթէ Հնդկի
Որատիտոյ մը քերթողական մը հնդկական
ըլլար ի պէտս իւր ազգայնաց : Այլ մարդկային
մտաւոր զորոնեւութեան ամէն տարբերն
հաւաքելով՝ նպատակ դրած է իրեն ընդհա-
նուր գեղեցիկն վերայ հիմնել իւր տեսու-
թիւնները : Միով բանիւ՝ եթէ հանճարոյ
զործն է ստեղծել՝ կենդանացնել , եթէ քըն-
նադատող ճաշակին կը պատկանի ընտրել և
դատաւորել , գեղեցկադիտութեան հետամուտ
եղածն է գեղեցիկին ամէն արտադրութեանց
քննութեան իրազեկ ըլլալ և անոնց ծագումն
հետազօտել , ինք կ'ուսումնասիրէ զործն՝ ոչ
իբրև ուրոյն անմտ աղբասիք մը՝ այլ իբրև
զայն ստեղծող զարգաբարին հարկաւոր մէկ
արդիւնքն և իբրև անոր հաւասարիմ բա-
ցատրութիւնը :

5 . Երբմէ հետեւ առաջին տնգամ մարդ
այլըները բացաւ հազիւ հանդարտած ու զլլած
տարբերաց վերայ՝ անտարբեր կերպով նկա-
րուեցան իւր մտաց մէջ քննութեան մեծա-
վայել տեսարանները , ընդունայն տեղ ա-
կանջը չզարկին անոր ներդաշնակ կամ հանրա-
կա ձայները : Մտախնդր կտնելով , ըոյսեր
արմատելով մտթեզեզք՝ գանկին վերայ ,
թռչուններէն խլելով զոյնզոյն փետուրներ
ինքզինքը զարգարելու համար , ընդ ազօտ
կը յայտնէ տենչ մը քննութեան մէջ տարան-
չատ զսնուող տարբերը հաւաքելով բնա-
թիւնը գերագանցելու :

Այլ այս ձևաման արդիւնք ոչ միայն հա-
մանման չեն ամենուրեք և ավէն ժամանակ,
այլ և հիմնովին իսկ իրարմէ կը տարբերին
կամ իրարու հակառակ ալ են: Վայրենայն
վերայ դեռ ես այն սերմ՝ մ'է, որ հնազնտէ
պիտի գարգանայ և բարգաւաճի ըստ իւր բնու-
թեան և ըստ գործակցութեան շրջակայ պարա-
գոյից՝ դէպ ի սքանչացնող բարձրութիւններ:

Ի՛նչ ընթացք՝ արդարեւ՝ նախապատմական
գարուց քարի վերայ փորագրած տնէ վարդե-
ւուն մինչև Հոթէնթացի Աստղիկն, և անկէ
մինչև Միլջիի Աստղիկը կամ Անհիբաղայ
ձիւար անդրին, և ի՛նչ ընդարձակ սուպրելզ
սակաւին մարդկութեան առջև բացուած դէպ
ի երազեալ կատարելութիւն մը: Ի՛նչ տար-
բերութիւն զարձեալ՝ այդ մեծ քայլափոխնե-
րուն միջոցին՝ զգայու և արտագրելու եղա-
նակաց մէջ: Ի՛նչպէս անզգայ մարմարինը
կենդանացու՝ զզաց և մտածութիւններ բա-
ցատրեց: Դախնական մարդկութեան այս
մտաւորական զարգացումն ոչ աւելի կրնայ
մեկնուիլ քան զոյգն սերման մը ի հակա-
յաճև կադոնի փոխուիլը. կը մակարեքնէք թէ
սերման մէջ կար գորութեամբ ամբողջ կաղ-
նին, կը քննենք, կը հաւաստենք անոր բար-
զաւանտը, առանց սակայն բացատրել կա-
րենալու. նոյնն է նաև մտաւորական զար-
գացման նկատմամբ:

6. Բայց երբ կը տեսնենք բազմաթիւ
մարդկային սերունդներ՝ ամբողջ զարբեր և աշ-
խարհներ սքանչացնող գեղեցկագիտական ար-
տաղբութիւններ, ուրիշ ժամանակի կամ
երկրի մէջ անտարբեր՝ գուցէ և անգտնելի
երևալ. երբ մի և նոյն ազգն իսկ կը տեսնենք
իւր ճաշակը փոփոխել՝ կարելի է արդեօք
յուսալ այզափ յարուշար ընթացքի մէջ
գտնելու մեր գաաղութիւնները հիմնելու հա-
մար բացարձակ քանոն մը (criterium): Ան-
տարակոյտ. մասն զի եթէ այդպիսի օրէնք
մը չլրջար՝ ամէն բանի հաւեող կամ քամահրող
մը գտնել կարենալուն՝ ամէն բան միան-
գամայն թէ՛ գեղեցիկ թէ՛ տգեղ պիտի կա-
րենար համարուիլ: Հետևանաց յոռութիւնը
սկզբանց յոռութիւնը կը ցուցնէ: Գեղեցկա-
գիտութեան գործն է այդ օրէնքը դուրս հա-
նել գեղեցկին ուսումնասիրութեանէն:

Բայց այս խուզարկութիւնը չենք կրնար
սահմանել մասնաւոր դարու մը. մասն զի՝
թէպէտ ընդհանուր ակնարկ մը ցյուց մեզ
գեղեցկագիտութեան հետզհետէ զարգացումը
զոցցես զուզընթաց մտաւորական յառաջադե-
մութեան հետ, այսու հանդերձ բացարձակ
յարարբերութիւն մը չենք կրնար հաստատել
գեղեցկագիտութեան և գիտութեանց զար-
գացման մէջ: Այսպէս մենք զՅոյնս գերա-
գանցած չենք գեղեցկին ըմբռնման և քանի
մը ճիւղերուն՝ ինչպէս զոր օրինակ արձանա-
գործութեան մէջ՝ նոյն իսկ բացատրութեան
մասին, թէպէտ գիտութեանց արդի փիճակն
անհամեմատ գերագանց է քան զնոցայն:

ԳԼՈՒԻԵ Ա

Դ Ա Տ Ո Ղ Ո Ւ Թ Ի Ի Ն Գ Ե Ղ Ե Տ Գ Ի Ն

ՁաՍի՛ կերպով կըմամք ուսումնասիրել գեղեցիկը.
Առարկայական և եմթակայական Տեսագոտու-
թիւմք. — Գեղեցիկն տպաւորութիւնը. տըտմախառն
հաճոյքք. Ձայտ չարօտ, Խօլլա. — չոսերոս,
Կէօթէ, չիւհօ. — Միքել ԱՅՅէլջիմ մէկ իսօքք. —
թէ գեղեցիկն բացատրութեամ մէջ տարբերութիւմ
Սիր կը պահանջիմք. — թէ գեղեցիկն ըստ տեղ-
ւոյմ կը դատիմք. — թէ գեղեցիկ կ'նմուամեմք
յաճախ ըստ արուեստի՛ իմ որ իրօք այդպէ՛ս չէ.
Դիդէ, Լայոկոմ, Տօմ ծիւամ, Տրամիչսքա տա Ին-
միմի, Ուլօլիմօ. — Բաղդասուութիւմք գեղեցիկն և
այլ առարկայից վերայ մեր ըրած դատողութեամք.
— քուզէմիմ տուած սահմամք. — Գեղեցիկն իրեմ
մտամուր գործած տպաւորութիւնք. — Իմչմկ
կը տարբերի բարւոյն և գեղեցիկն, մտաւորական
այլ Տեսոյից և գեղեցիկն բնութիւնք: — Պլատոնիմ
« Թօ՛ քայօ՛մ քէ աղաթօ՛մ » . — Ձիմքէլմամ. Պրոտի-
մոս. — Ամաւասար կամ տարբեր ըմբռնում գե-
ղեցիկն. — թէ ի՞նչ կ'ամուամեմ Գուրջ:

1. Ո՛ և է էակ կամ՝ իւր առարկայական
մէկ հանգամանքով կամ մեր ենթակայական

մէկ տրամադրութեան համեմատ, կամ այս երկու պատճառներով միանգամայն կրնայ մեզ յուզում մ'ազգիչ ախորժ կամ անախորժ, զոր և ըստ այնմ գեղեցիկ կամ աքեզ կ'անուանենք: Այս յուզմունք անշահախնդիր կը կոչուին և ինքնիկ են. այսու հանգրեք եթէ զանոնք քննութեան ենթարկենք, կը տեսնենք որ իրենց յատուկ տրամաբանութիւն մը ունին:

Բայց այս քննութիւնն ամբողջ ըլլալու համար երկու դիտակէտէ պէտք է կատարուի. առաջինն առարկայական՝ այսինքն գեղեցիկ առարկային վերայ փնտռելով զմեզ յուզող համաձայնները. երկրորդ ենթակայական՝ այսինքն մեր հոգեկան տրամադրութեանց մէջ խնդրելով մեր զգացած յուզման ստիժները:

Սկսինք առարկայական հետազոտութենէ:

2. Ըսինք թէ գեղեցիկին մեզ ազգած առաջին յուզումը հաճոյքն է. բայց այդ հաճոյքը շփոթելու չէ ֆիզիքական հաճոյց հետ: Մինչդեռ ֆիզիքական հաճութեան կը յաջորդեն յստիքանք կամ դառնութիւն և յոգնած ջղերուն հանգստեան կարօտը, գեղեցիկին նկատմամբ՝ որչափ աւելի բարձրանանք մանտանով՝ փոխանակ այս յստիքանք ունինք տեսակ մը շլացում, տեսակ մը անասմանին մէջ հոլաթեւոյի մը հետանքը կամ թաղծութիւնը՝ յորմէ զերծ չեն յանդիմազայն հանձարներն անգամ: Չայլու Հարօյտի երգչին՝ Ռօլլայի հեղինակին կարամարտնա խրոխտ պիտակին տակ՝ վիճ մը կայ տրամութեան: Ինչն իսկ ոլիմպեան հանգարտութեան օժտեալ Հոմերոսները, Կէօթէները, Հիկոնները՝ իրենց սիրանաց մէջ կը հնչեցնեն մերթ ընդ մերթ անբացատրելի մեղամաղձութեան մը թելերը: Նկատեցէք արդարև մարդկային ոգին մէկ կողմէն մարմնաւոր առնչութեամբք անթափանցելի խորութեանց կաշկանդուած, միւս կողմէն մաւառական ոլացիւք անհասանելի բարձրութեանց հետամուտ, և այդ կրկնակի յանկուցմանց փոփոխակի կամ միահաղոյն ազգեցութեամբք անհաշտ մրցանաց մատանեալ, անծանօթին տարակոյսներուն մէջ տարուբեր՝ երազելով բարձրակէտ մը՝ որ ցանդ իրմէ խոյս կու տայ, անձեռներբելի կա-

տարելութեան մը կարտէն յաղթահարուած, և իսկոյն այդ թաղծութիւնը կը բացատրուի:

Այսօրինակ սպաւորութեանց տակ ընկձուած հոգոյ մ'ազաղակն է Միքել Անճելլի մէկ խօսքն. — Խոր ծերութեան օր մը կոչուողնին քովէն կ'անցնէր հետի՝ տիւուր՝ ձիւներու մէջէն: « Մ'ը կ'երթաս, հարցոց իրեն բարեկամ մը. — Գարցո՞ պատասխանեց մեծ խտալացին, բան մը սովեր չանալու համար »:

3. Գեղեցիկը դատելու մեր տրամադրութեանց մէջ ալ՝ մասնաւոր և լռելեայն զոգցես ամենքէն ընդունուած պայմաններ կան: Էյ նախ նոյն գեղեցկութիւնը չենք վերագրեր մեր մտօք Արամազի մը, Աբելլէտի մը, Ալոնիսի մը, Շամիրամայ մը կամ Պենելոպի մը: Եթէ այս անձանաւորութիւնները՝ փոխանակ մեզ ներկայացուելու իրենց յատուկ նկարագրով, իրենց այն անհաստակն եբանդներով որով զանոնք կ'երևակայենք, տարբեր կերպով ստարագրուին՝ մեր գեղեցկպիտական զգացումը կը վերաորուէր:

4. Երկրորդ՝ առարկայ մը գեղեցիկ կը դասինք այս ինչ տեղ: և անտարբեր՝ գոչէ և ծաղրակակ՝ ուրիշ տեղ: Պարթեանսը հիւսիսոյ մերկուս մանախուղներուն մէջ իւր վայելութիւնը պիտի կորոնցնէր. Հնդկական հոյակապ անաղղիլ մեհեանները՝ իրենց խորին խորհուրդներով պիտի չպատշաճէին յուսական գեղածիժազ երկնից և զուարթ բնութեան:

5. Երրորդ՝ զուտ գեղեցկպիտական տեսակներով գեղեցիկ կ'անուանենք զորմ մը՝ որ ոչ միայն իրօք գեղեցիկ չէ, այլ և ահմեկէ կամ զժպիտի իսկ: Ճակատամարտի մ'տրհախբքը, Գիդէին ինքնասպանութիւնը, Լայոկոնի դժոխբմբեր ոգորումը, Տօն ժիւան, Պրանչելլայի կամ Ռօլլայի զէպք՝ ըստ իրեան ախորժելի պատկերներ չլլալով հանգրձ՝ հիւսալի նիւթեր ընձեռած են մեծամեծ բերթոզաց, նկարչաց և անպիտգործաց:

6. Չորրորդ, գեղեցիկն վրայ մեր ըրած գատողութիւններն ուրիշ գատողութեանց հետ զուգակշռելով՝ հիմնովին տարբեր կը զբանենք: Արդարև եբբ ո՛ր և է առարկայ մը կ'ուզենք ճանչնալ՝ առաջ անոր ամեն հանգամանքը մանր կը զննենք: Օրբինակի հա-

մար եթէ հանրի կտոր մը քննութեան բերուի մեզ՝ կը նայինք գոյնը՝ ծանրութիւնը՝ իւր սուսթիւնը, ո՞ր հեղանիսթիւներով լուծելի ըլլալը, և՛. և բոտ այնմ՝ անոր ինչ ըլլալը կ'ըսենք : Իսկ գեղեցկագիտական գասաստանն անմիջական է . իր պատճառած վայելքով կը բնասանք՝ զեռ անոր բնութեան գամագիտ զլլայուր պէտքը չզգացած, այնպէս որ իրաւամբ ըտել կրցաւ փուզէն . « Գեղեցիկը մեզ գաննել աուող արծաղութիւնը՝ իբարու մէջ ծրարեալ զգացումն և գասաստանէն բաղկացած է » : Երբոր քերթուած մը, ծաղիկ մը, անուշ հոտ մը զմեզ կը զմայլեցնեն, անոնց բնութիւնը շուտամասիրած զեռ՝ վայելքը կը զգանք : Կրնանք յետոյ հետազօտել անոնց եզմթիւնը, բայց այդ երկրորդական կէտ մ'է, մենք արդէն գասաստանը կտրած և վճիռն արձկած ենք :

7. Գեղեցիկն զգացման հինգերորդ մէկ տարբերութիւնն ալ այս է՝ որ զմեզ ամբողջովին կը լնու, կ'սողդէ . իբրեւ նոր կենօք արծարծուած՝ սիրուն տելի ուժգին կը տրտփէ . և աչք անթարթ կը յտռին՝ կը պշտուն՝ իբրև թէ նիւթական երեղմէն անոր տեսիլ մը նշմարէին . բարոյական երջանկութիւն մը կը լուսաորէ հոգին, և ձկաւմ մը կը զգանք ստորէն վեր բարձրանալու՝ զոր լու կը բացատրէ յափշտակադրիւն բառը : Այս սպաւորութիւնն անմահ հրաշակերտներուն զոգցես փորձաքարն է : Բաց աստի՛ առանց ո՛ր և է զգայութեան կոչում զնելու՝ կամ՝ անոր հետ նոյնանալու՝ սո՞մեն զգացում ներուն ալ կը զպի : Մ'եր զպալիքը կը գգուէ՝ առանց մեր զգայականութիւնն արթնցնելու . ինքզինք կը սիրցընէ՝ առանց ո՛ր և է իսկաւ ասակ մը՝ անշահանկար կերպով . վերջապէս առանց բարոյական ծանօթութեան մը կոչում ընելու՝ զէպ ի բարբորումն կը զրդէ զմեզ այնու միայն՝ որ մեր հոգին կ'ազնուացնէ : Անկարելի էր որ Բօռնէլլի մէկ ներկայացմանէն էլլենք, որ փառց լսեմ գործոց բուն տենչով վառուելու . Անկարելի է որ ամենէն ուելի տեսլութեամբ սալացեալ սրտէն հառայանք մը չքալէ բնութեան յաղթական մէկ տեսարանը : Նայեցէք Միլտոնի հրաշակերտին մէջ Գիւսպետին առ Արև օւղղեալ

խօսքերը : Այս միտքը կը բովանդակէ Պլատոնին ալ հուշակաւոր խօսքը . « Թօ քալած քե՛ աղաթօն . » Այսու հանգերձ շենք կըրնար բարոյն և գեղեցիկն զաղափարներն իբարու հետ խառնել, որովհետև գեղեցիկն յայանութեան համար անհրաժեշտ է արտաքնութեան (extériorité) բոլորովին նիւթական պայմանն, և այսու բտջէ ի բաց կ'որոշուի բարիէն : Ասկէ զատ բարոյն հանդրը միշտ նպատակ մը կ'ենթադրէ՝ մինչդեռ գեղեցիկն վայելքը բացարձակապէս յինքեան է : Բարի գործ մը հանդ է իւր իրական կամ՝ մտապրեալ արդեամբք . գեղեցիկ առարկայն ինքնին հանձնի է՝ առանց ո՛ր և է երկրորդական զարգաբարի : Ասոր համար է որ երկարանշարն ալ զմեզ հիացնելով հանգերձ՝ միայն մէջ այս զգայութիւն խառն է յարզանաց՝ սլասկաւանաց, մինչդեռ միւսն ամբողջ պարզրուած է զուտ հանձոյական զգացման մէջ :

Գեղեցիկը մասուրական միւս հանձոյից հետ ալ շենք կրնար նայացնել : Ճշմարտութեան մը կամ բնական օրէնքի մը զիւտը կրնայ գեղեցիկն չափ վառուուն և անարատ հեշտանք մը պատմառել, բայց այս պայմանաւ որ նպատակ մը յանդից : Արբիմեղէն ալ յափշտակութեան մէջ էր իւր հայակաւոր գրտան ընելու միջոցին, բայց թերեւ ինքն ալ պիտի աղաղակէր հուշակաւոր թուարանի մը թատերական հրաշակերտի մը ներկայացմանէն էլլելուն ժամանակ գոչածին պէս . « Ասով է՛նչ կ'պացտցուի » :

Դժբաղքաբար գործածական լեզուն գեղծած է այս բառով՝ անխախտ գործածելով զայն ամեն տեսակ հանձնի իրաց, զոր օրինակ կ'ըսենք . « Գեղեցիկ ընթիք մը, գեղեցիկ մերենայ մը, գեղեցիկ գործ մը, գեղեցիկ հայեցողութիւն մը » : Այնպէս որ գժուաբ կ'ըլլայ այս մակդիրը . կրող առարկայից առ մենուն վրայ հասարակորդ որպիսութիւն մը երեակայել : Մական այս կարեւոր տարբերութիւններն ընելէն յետոյ, պէտք է ընդունել գեղեցիկն ազնուացուցիչ ազգեցութիւնը . « Ես ինքս, — կ'ըսէ Winkelmann Պէլլէտերի Ալպրտինի վրայ խօսելով, — արծանաւոր կեցուածք մը կ'առնում, արծանալայել կերպով զայն նկատելու համար » . « Ի տեսիլ

գեղեցկութեան, կ'աղաղակէ Պլատոն, հոգւոյն թեք կը բուսին և կը մեծնան» . — « Եթէ հոգին չգեղեցկանայ, կը յաւելու Պլատինոս, գեղեցկութիւնը պիտի չտեսնէ » :

8. Դիւանելի է դարձեալ՝ որ նմանօրինակ կրթութիւն առած անձանց մէջ ևս՝ գեղեցկին զգացումն ու վայելքն՝ իրենց զայն բմբռնելու հոգեկան աստիճանին կամ ճաշակին զարգացման համեմատ է : Ոչ միայն տարբեր յայտնութիւններէն կ'ախօրժին, այլ մի և յոյն ճիւղին մէջ ալ զգացումնին կրնան տարբերել : Ոչ բանասերղծը պատկերհանի մը չափ կրնայ նկարի մ'արժէքը գնահատել, ոչ երաժիշտ մը ճարտարակերտի մը չափ գաւտակերտի մ'արժանիքը : Վերջապէս երկու պատկերհան կամ երկու երաժիշտ կրնան՝ մեծ հանճարներ ըլլալով հանդերձ՝ և առանց ի հալիւ առնչու իրենց նկարագրին սեփական կեփքը՝ բոլորովին տարբեր գաղափարներ ունենալ իրենց արուեստին արտայայտութեան կամ նպատակին վրայ . այս տարբերութիւնները կը կազմեն ինչ որ « Դպրոց » կ'անուանենք :

9. Ընդհանուր առմամբ արտաքին սպաւորութեանց մեզ պատճառած հանոյրն այնչափ աւելի զգայի է՝ որչափ յուզումն աւելի բուռն է : Սակայն այս սասակութիւնն ոչ թէ տըւ պատրութեանց հոծութեան մէջ փնտռելու է, — վասն զի այն ասնն ամենէն սուր ճիւղերը՝ ամենէն տարօրինակ բարդութիւնները պէտք էին ընտրելագոյններն համարուիլ, — այլ անոնց բնութեան, անոնց մեր գեղեցկագիտական զգացմանք և ցողափառք կոչած ներքին տրամադրութեանց հետ ունեցած մէկ անբացատրելի համաձայնութեան մէջ : Մեր գեղաչափ միջոցաւ ընդունած զազգափարներէ՝ մեր սիրտը վերադարձնումք և վերուձութեամբ՝ կարգի, ներդաշնակութեան, համեմատութեան, վայելչութեան, միութեան և զանազանութեան զազգափարները կը յղանայ, որք այնուհետև իրեն համար գեղեցկագիտական արտարութեանց իբրև նմարը կ'ըլլան : Այս որպիսութեանց միութիւնն է որ մեզ ախօրժ կը պատճառէ : Այնչափ զորժ որ մեր վրայ սպաւորութիւն կ'ընէ, այդ տարբերաց իբր մէջ գտնուելովը՝ մեզ գեղեցիկ կ'երևի այն հա-

մեմատութեամբ՝ որով անոնք միահաղոյն իրմբուած են . կատարելալ կ'ըլլար՝ եթէ անոնք գտնուէին իրենց պետք եղած չափովն և ամենէն համաձայնող զուգարութեամբք : Անոնք է որ՝ ինչպէս աւելի վերն բսինք՝ անտարբեր կամ պզգալի իսկ առարկայ մը կըրնայ իւր նկարագրութեամբը գեղեցկագիտական վայելքը մ'ազգել, վասն զի անոր ներկայացման մէջ ճարտարին հզօր անձնաւորութիւնը կը տեսնենք : Ոչ թէ առարկային պատկերն է մեզ զարմանք պատճառողը՝ այլ նմանողին արուեստագիտական կորովը : Անձնաւորութեան համար մեզ զգացած համակրական զարմանքին մէկ ապացոյցն է՝ ընդօրինակութեանց համար մեր յայտնած արհամարհանքը : Այսպէս ան գեղեցկագիտական վայելքը զարմանախառն հանոյր մ'է :

Շարայարելի



Բ Ա Ն Ա Ս Ի Ր Ա Կ Ա Ն

Գ Ի Տ Ո Ւ Թ Ի Կ Ի Ն

Ե Ի Հ Ա Մ Ա Կ Ո Յ Ի Ց Ս Ի Ր Ո Ց Գ Ա Ղ Տ Ե Ն Ի Բ Ղ

Քանաստեղծութեան քնարը չէ միայն, որ կ'երգէ սիրոյ գաղանիքը, այլ և գիտութիւնն : Տիեզերքը համօրէն՝ սիրոյ արտայայտութիւնն է : Հասարակաբար սիրտը կը կոչուի այն գործարանն, ուր աւելի կ'եռայ էակի մի գոյութիւնն և կեանքն . սակից իբրև ի կեդրոնէ կը ծագին ներգործութիւնք, և ուր կը կեդրոնանան զարձազարձ շրջանով : Այսպէս և սէրն՝ է այն ներգործութեանց ամենագորսււորն . ամենազնիւն և ամենաքննողչն, որ կը վառէ կը կենդանացնէ սիրտը և կը՝ պահէ գոյութիւնը : Ամենայն օր սիրով կը ծնանի, սիրով կը սնանի և կը մեռնի . մասնաւոր թէ թէ սիրոյ անմահունակ անուրջին մէջ կը գտնէ միայն իւր երկանկութիւնը : Այս զօրութիւնս՝ որ լուսէն և նուրբ եթերէն աւելի խորաթափանց է՝ գտնուի բոլոր կենսական արարածոց բնութեան մէջ, և այն ամենանուշակ բա-